

# ՏՐԱՊԻՍՏԱՆԿԱՆ

## ՕՐԱԳԻՐ

### Գաղափարական Գաղափարական և Գրականական

#### ՆԵՐՔԻՆ ԼՈՒՐԵՐ

Կոստանդնուպոլիս, 22 Վերջին օրը :

Վերջին լուսնի լույսը ինչպես փառաբանական խոսքերով և խոսքերով փայլում է և զարթոնք է առաջացնում : Երբ որ Վախճանի ընկերությունը հոգաբարձուները յատկապես անոր համար Վիսկոնզին խրկեր էին : Կորին ՍԵՄԵՆՈՎԻՔԱՆ հետո էին իր երեք որդիքը ու քանի մը ուրիշ անձինք իր մարդիքներէն . նաեւ էլ լալուն ուղղակի իր բնակարանը գնաց . ու նոյն օրը ինչպէս և հետեւեալ օրերն ալ շատ մարդիք այցելութիւն գացին անոր :

Ինչպէս փառաբան շարքով օրը սովորական այցելութիւնը ըրաւ Վարձարարութիւն Կարգադրութիւն , որ արժանաւոր պատուով մեծարեց զանի : Կրակի թէ աս օրերս Կորին Վեհափառութեան ալ պիտի ներկայանայ :

Երկու շաբթի սուտու Վ . Ռ . Կարգադր , Հալի փառան , արտաքին գործոց ու եկամուտներու պաշտօնատարները Պէշքադաշի արքայական պալատը կանչուեցան , ու Վ . Վեհափառութեանը հետ քանի մը ժամ խորհեցան : Սարգ չիյոէ թէ ինչ էր աս ժողովոյն պատճառը , ուր տեղ ներկայ էր նաև Վ . Վսե . Բիզա փառան :

— Նոյն օրը Վ . Վսեմութիւն Ս . Սարգիֆօրտ Վիկին : Երբ զիսկ զեպանը երկար խորհուրդ մը ունեցաւ արտաքին գործոց պաշտօնատար Սարգիմ Կիկնտին հետ : Կրակի թէ քաղաքականութեան

ու առուարի վերաբերեալ քանի մը հարկաւոր գործքերու համար էր աս խորհուրդը :

— Սիտ պէյ Նախկին անգամը եկամտից ժողովոյն Սեփաղու համարակալ (տէֆտէրուտար) կարգեցաւ , Վ էլի պէյին տեղը որ Կոստանդնուպոլիս կանչուած է :

— Վ . Վսե . Նախկին սերասքեր Սուտուֆա Վուրի փառան , որ Սուսմէլի միւշեր անւանեցաւ , գէշ օղերուն պատճառովը զեռ չի կրցաւ իր տեղը կրթուլու . բայց աս շաբթու անշուշտ պիտի մեկնի ասկէց :

— Հրաման եղաւ որ Պէյերպէյի արքունական պալատին հարկաւոր նորոգութիւնները ընեն ու զարգարեն . կրակի թէ Վ . Վեհափառութիւնը միտք ունի գարնան մէկ մասը հին անցունել :

— Վ . Վսե . Բիզա փառային հոգողութեամբը տասնըմէկ գող բանւեցան աս օրերս , որոնք խել մը ատենէ ՚ի վեր գողութիւն կրնէին Պողաղչիքի զեղերը :

Վ . Վսե . Սամֆէդ Կիկնտին արքունական Վերան առաջին թարգմանը , որ Վալաքիա գացած էր ան երկրի նոր իշխանին ընտրութեանը ներկայ գլուխը , ուրբաթ օր մայրաքաղաքս հասաւ : Սամֆէդ Կիկնտին իրեն յանձնուած գործը յաջողակութեամբ լրմնացած ըլլալով , այսօր վերստին սկսաւ վարելու իր սուաջին թարգմանի պաշտօնը , որն որ անոր հեռուարութեան ատենը Կուսու է Կիկնտին կատարեց :

— Պիլիպոսի նամակները որ երեկ առնուեցաւ Վիկնտայի փոստայով , կրճառուցանեն թէ խաղաղութիւնը ու հանգստութիւնը Վերվիայի ամմեն կողմը կրթազաւորէ , ու հիմական կառավարութեանը յարգն ալ միշտ է վեճալու վրայ է :

Երկրագործութիւնը ծաղկեցընելու համար յատուկ ժողով մը հաստատուեցաւ մայրաքաղաքիս մէջ արքունական հրամանով . որուն նախագահ է Օսման Կիկնտին , ու անդամներն ալ երեւելի անձինք են , Վիկնտայի փառան զինուորական վարժարանին կառավարիչը , Վհմէտ պէյ փոստայի նախկին հոգաբարձուն և այլն :

Վերջին լուսնի լույսը Ս . Տրպուզընէֆ Սուսիայի զեպանը՝ հաստատութեամբ (բէսմէն) իմացուց Վարձարարին Կորան , Վ . Վեհափառութեան Վիկնտայոս կայսեր հաւանութիւնը Վալաքիայի կառավարչին փոխելուն ու Վ . Պիպէսքո նոր իշխանին ընտրութեանը համար :

Վ . Վսե . Իզդէդ փառայ նախկին կառավարիչը Կրուսաղէմի , Կոստանայի կառավարիչ անւանեցաւ :

Եզիպտական շոգենաւր Պուլաք որ մօտէրս Կոստանդնուպոլիս եկած էր , Տրպուզըն տարաւ Վ . Վ . Վհհմէտ Միլի փառային գործակալներէն մէկը , որու յանձնուած է շատ ձիեր ծախու առնել այն կողմերէն ու Կզիպտոս խրկել որ կորսուած եղնը լուն տեղը բանեցընեն : Ըս ձիերը Վարսուս պիտի

#### ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

Կերպարապետ Տէր Եղիշի Բախչէզէի իտալացի քահանային Արմէնիա ըսած աշխատասիրութենէն :

(Հարունակութիւն 1)

Սուրբ Գրիգոր Կարեկացին շատ անանի եղաւ իր գործքերուն անհասանելի վեհափառութեամբը , թէ ոտանաւոր և թէ արձակ : Վրսան տարեկան էր երբոր գրեց Կրթերգոցին գեղեցիկ մեկնութիւնը : Եւ այց իր գործքը՝ որով յիրաւի պիտի դարձան բանաստեղծի անուն ունեցաւ , սրբազան ողբերգութեանց գիրքն է , այսինքն 95 աղօթքներու , որոնց մէջ զարմանալի կերակայ իր շնաշխարհիկ ճարտարութիւնը որ ունի որ և իցէ աստուածաբանական դժուարին ձեռնարկութիւնները բացայայտելու . նաև շորս ներբողեան ճառ թողուց մեզ , անանկ յստակ ոճով ու վեհմ իմաստներով շինած՝ որ հայոց գրականու-

թեանը ընտիր հեղինակի անուն ժառանգեց : Վ Երջպէս Նորայ գրքին լը գլուխը բանաստեղծօրէն գրած գեղեցիկ ոճով մեկնեց , ու քանի մը երգեր շարադրեց որ հիմայ հայոց եկեղեցիին մէջ կրնոյն : Ըս երեւելի հեղինակիս աշխոյժ երևակայութեանը ճաշակ մը ըլլայ իր ողբերգութեան հետագայ յօդածը որ գրած է ՚ի գովեստ փայտեայ կոշակին որ հայերը կրանեցընէին ան ժամանակը զանգակի տեղ , ժողովուրդը ու եկեղեցականները եկեղեցին հրաւիրելու աստուածային պաշտօնին ներկայ գտնուելու համար . «Ճնարկական երկրպագութիւն ստեղծիչ բոլորից որ այժմէն ցուցեր . . . .»

Պատմութեանց մէջ կը յիշատակին քսանէն աւելի աստուածաբան հեղինակներ , որոնք տասնըմէկերորդ դարուն մէջ ծաղկեցան : Բայց ասոնք փոքրիկ գրքեր շարադրեցին կամ համառօտ մեկնութիւններ աստուածաշունչ գրոց վրայ , և կամ թարգմանութիւններ ըրին յունաց , ասորոց կամ ուրիշ օտար լեզուաց աստուածաբանական գրքերէն :

Վուլիլ է երկոտասաներորդ դարն ալ շատ երևելի աստուածաբանական հեղինակներով . բայց անոնցմէ

երկուքը միայն բաւական եղան հայկական գրականութիւնը հուշակաւոր ընելու : Ըսոնք են , սուրբ Կերսէս կլայցին , կաթողիկոս ազգին , ու սուրբ Կերսէս լամբրոնացին եպիսկոպոս Տարսնի Վիլիկիոյ . լուսնութեան տակ թող տարու չէ նաև ուրիշ քանի մը գիտուն գրիչներ որոնք բազմերախտ վաստակաւոր եղան իրենց աշխատասիրութիւններովը . որոնց ամմենն ալ արժան կը համարիմ կարգաւ յիշել հոս տեղս :

Սուրբ Կերսէս կլայցին որ Շարհալի կոչուեցաւ իր շնորհքով լեցուն ու վայելուչ գրածներուն համար , մանաւանդ քերթողութեան մէջ : Իրեն ոտանաւոր գործքերուն վրայք պիտի խօսիմ բանաստեղծութեան յօդածին մէջ ինչու որ աս տեսակ գրականութեան մէջ ալ շատ երևելի կըլաւ : Իր արձակ շարադրութեամբ գործքերն են , քսաներեք աստուածաբանական երկար նամակներ զանազան նիւթերու վրայ , որոնց մէջ խիստ երևելի են յունաց Մանուէլ Կոմնենոս կայսեր գրածները հայոց եկեղեցիին դաւանութեանը ու կարգաւորութեանը վրայ . քանի մը ճառեր . Մատթէոսի աւետարանին առջի հինգ գլուխին մեկնութիւնը . սուրբ Սարգիս նահատակին վար

1) Տես՝ թիւ 122 Բրշալոյս Բարառանին :

խրկընին, անկէց Լազրիպոսոս՝ փոխարքային նաւերու վը : Կամանակս ուրիշ տեղումքէ ալ աս կենդանի ներէն պիտի ծախու աւնընին :

ՄԱԿԵՒՈՒՆԻՆ

Սեւանիկ, 12 Վեարժար :

Սոտ օրերս ճան մը ելաւ թէ Կ. Սեմուելին Լոմեր փաշան Սեւանիկի կառավարիչը պիտի փոխուի : Եւ անհաճոյ լուրը առնելով բոլոր երկիրը ըսկրաս վշտանալ . բայց հիմակ ամեն մարդ ուրախ է որ չի հաստատուեցաւ . վասն զի բոլոր ժողովուրդը , չէ թէ միայն Սեւանիկի , այլ և բոլոր գաւառին բնակիչները իրենց փաշան կրտսրն ու կը յարգեն : Եւ բարձրագոյն պաշտօնատարը այսքան սիրելուն պատճառը ան է որ ամենին անհոգութիւն չընէր հաւասարակէս արդարութեամբ վարվելու ամենեուն հետ , ու ամեն մէկուն վրան մանտուրապէս իր խնամքը տարածելու : Եսիկա ան պաշտօնատարներէն մէկն է , որոնք աղէկութիւնը կրտսրին , ու աղէկ գիտին որ իրենց թագաւորին լաւ ծառայութիւն ընելը , բարի նախանձով վարելին է , ժողովրդոց բարեկեցութիւնը ապահովելու :

1842 ի ցորենին հունձը , որ շատ առատ էր , բոլորն ալ համարանոցներուն մէջն է , ու թէպէտև գիները ցած են , այսու ամենայնիւ ծախու աւնող չի կայ , վասն զի անանկ կրկարծելի որ աս տարւան հունձն ալ շատ աղէկ պիտի ըլլայ :

Մէնահիմ Գարբաշ հրէայ սեղանաւորին սնանկութիւնը 3,600,000 դահեկանի տարակուսանքի մէջ ձգեց բոլոր հրէից ազգը : Կառավարութեան ըրած ջանքը , աս գումարը կամ անոր մէկ մասը ձեռք բերելու համար , նոյն ազգին գլխաւորները տեսնելով սկսան անգաղար միջնորդութիւն ընել 'ի շնորհս սեղանաւորին ու իր որդոցը : Ենոր ունեցած առնելը , վաճառատունները , ապրանքները և՛ , ծախու լու վրայ են . նաև կառավարչին քովը երեւելի գումարի մը տեղ աւանդ կայ արծաթեղէնի և անգամանդի , անոր համար փոխատուները կրնան յուսալ քիչ մը բան ձեռք ձգելու : Թէև սնանկացողին բարեքը , ու պէս պէս մաղթանքներ : 1) Բոլոր աս գործքերուն թարգմանութիւնը ըրի ես լատինական լեզուով ու հրատարակեցի Սեւանիկ 1833 ին երկու հատոր ութամս :

Իգնատիոս վարդապետ Կարմիր վանաց , գրեց ընտիր ու խիստ մաքուր ոճով սուրբ Գուկասու աւետարանին մեկնութիւնը :

Սարգիս վարդապետ նոյն վանքէն , 43 ճառ ունի կաթողիկոսայց Լոթը թղթերուն վրայ , անանկ յստակ ու մաքուր ոճով որ ազգին ընտիր մատենագիրներուն կարգը կրտսրի . մեկնեց նաև Լսայեայ մարգարէին գիրքը :

Գրիգոր Է կաթողիկոս հայոց , վեց հատ վարդապետական ու եկեղեցական օրինագրութեան երկար նամակներ թողուց մեզ , ազնիւ ու մաքուր ոճով :

1) Կրայեցիին մաղթանքներուն մէջ երեւելի է ան աղօթքը որ ինքը 24 տուն բաժնեց , օրան 24 ժամուն համար , որ շատ լեզուներու թարգմանած ու հրատարակած է : Սեւանիկ երկու տպագրութիւնը , Սեւանիկ սուրբ Գաղարու հայոց վանքին , քսանը չորս լեզուի թարգմանած է :

կամները կը հատուակեն թէ ամենին բան մը չէ մը նացիր :

Տրապիզոն , 11 Վեարժար :

Քանի մը օր է որ իմացեցաւ հոս Լըղըում հասնիլը Տարնէսի հազարապետին , Ռեյլեամ զօրավարին ու Ս . Ռէտուզ , Բարձրագոյն Գրան թարգմանչին , որոնք աս գործոյն յատուկ պաշտօնատար Կ . Սե . Կուրի Էֆէնտիին հետ են , որուն յանձնըւած է պարսից ու տաճկաց սահմանագրութիւնները նորէն կարգի դնելու : Եսոնք շատ գէշ ու վտանգաւոր ճամբորդութիւն մը ըրին . ու քիչ մնաց որ ձուներուն տակը պիտի թաղէին : Եսոն ամենայնիւ ողջ աւողջ հասան իրենց տեղը իրենք ու իրենց հետ եղողները որ յիտուն հողի են :

Պարսկաստանի հետ եղած կարգադրութեան հետքը , առուտուրը սկսաւ նորէն ծաղկիլ երկու գաւառին մէջը : Տրապիզոնի արգելարանին ( Լազարէթ ) մէջ շատ ապրանքներ կան Պարսկաստանէն եկած , ու հինգ հարուրի չափ ալ մարդիկ կան ներսի կողմերէն , որոնք բարանգինա կրնան : Ս . Բաղաւանի առողջութեան բժիշկը աս պարագայիս մէջ մեծ գործունէութիւն ու խոհեմութիւն կը ցուցնէ , հոգ տանելով պէտք եղած զիւրութիւնները տալու առուտուրին , առողջութեան կանոններուն հետ :

Քանի մը ժամանակէ 'ի վեր կը զբոսցի հոս տեղը հիմական կառավարչին փոխելուն վրայոք , որու տեղը պիտի անցնի , ինչպէս կրտսն Կ . Սե . Լոմեր փաշան Լեբանտու նախկին կառավարիչը : Ես լուրը թէպէտ ընդհանրապէս կը զբոսցի , այլ հաստատութեան կարօտ է :

ԵՊԻՊՏՈՍ

Լազրիպոսոս , 4 Վեարժար :

Եզրիպոսական կառավարութիւնը մօտեւ 10 հազար խանթար բամբակ ծախեց աճուրդը (մէզաղ) խանթարը 8 թալէն :

Տիմիազի նամակները կը ծանուցանեն թէ ժամախտ օրէ օր կը տարածուի Վարի Լազրիպոսոսի մէջ , ու շատ տեղումք սոսկալի կոտորած կրնէ : Եւ շատ

Սուրբ Լեբուս լամբրոնացի , ( շին իշխանին տղան , ու Լամբրոն քաղաքին տէրը Կիլիկիայի մէջ , եպիսկոպոս ընտրուեցաւ հարսնի երբոր 23 տարու էր . առնիւ վկայութիւն իր խորին գիտութեանը ու սուրբ վարքին : Երեւելի է աս որ և իցե եկեղեցոյ հարերուն պէս իր հզոր պերճախօսութեամբը ու աստուածաբանական վեհմտութեամբը որ իր գործքերուն մէջ կը փայլի : Եսոնք են երկար ու ընտիր բացատրութիւն մը հայոց սուրբ պատարագին , լատինացոց պատարագին հետ բաղաստելով , սաղմոսի , առակաց , եկեղեցիաստեւի ու իմաստութեան ու երկոտասան փոքր մարգարէից մեկնութիւնները . մեկ մեկնութիւն մըն ալ անանուն գրքին ' յը ընդ եղբարս և՛ սուրբ Յովհաննու ննջմանը վրայ , ու սուրբ Գրիգոր Երևասցիին ճառին . ատենաբանութիւն մը պերճախօսութեամբ գրած որ Լոմովայի ժողովքին մէջ խօսեցաւ 1179 ին . երկու ճառ Երիստոսի Լամբրոնացի ու Լոգեգալստեան հանդիսաւոր տօներուն վրայ , որ ընտիր պերճախօսութեան ու յստակ հայկաբանութեան օրինակ են . երկու նամակ աստուածաբանական , մէկը ' Լեոն հայոց թագաւորին գրած , մէկալը Ռսկան ճգնաւորին

բժիշկներ ու ղեղապարձներ մուսած են աս հիւանդութեան : Բարեբաղդութեամբ Լազրիպոսոսի ղեկ աղատ է աս ախտէն . մէկ լիպուած մը միայն պատահեցաւ արտադնելուն թաղը :

Երբարեական թղթին օրինակը որ քաղաքիս վաճառականն լուս խրկուեցաւ , գրամանոցի արտադրութեանը համար : Լազրիպոսոս , 29 Հունվար 1843 :

Կորին Բարձրութիւն Լազրիպոսոսի փոխարքային հրամանով կը ծանուցանենք ձեզ որ Կ . Ս . քաղաքիս մէջ զբամանոց մը հաստատեց որ պիտի կոչուի ' Կրամանոց Լազրիպոսոսի , 700 հազար թալէն գրամագլխով , որուն կառավարութիւնն ալ հաճեցաւ մեզի յանձնել :

Կ . Բարձրութիւնը աս գրամանոցը հիմնելով կամեցաւ , (ինչպէս որ իր առանձին ժողովոյն շրջաբերական գիրը կը ծանուցանէ , Սուրբարեմի 2 ին գրած ) որ գրամանոց գիներուն վճարական որոշմանը մը ընէ իրենց գաւիթոյն համեմատ :

Նոգաբարձուներէն մէկուն ստորագրութիւնը բաւական է կանոնաւորելու համար գրամանոցի գործողութիւնները :

Նոգաբարձուները Լազրիպոսոսի գրամանոցին . Ս . Կոստյոցա . Ժ . Փառգուէ :

ԱՄՈՒՆԵՍԱՆ

Պերութ , 9 Վեարժար :

Կառավարութիւնը միշտ հաճելի է : Կ . Վերան ըրած բարեկարգութիւնները շատ ընդունելի էղան երկրիս բնակիչներուն , ու կը յուսաւրի որ աս վիճակը պիտի շարունակուի , և թէ ամեն տեղ խաղաղութիւնը ու անդորրութիւնը հաստատուած ըլլալով բնակիչները կ'որոշ ըլլալու են իրենց կրուստները տեղը բերել , ու հանգստութիւն վայելել երկար վըղովունքներէն ետքը որու մէջ էին ետքի տարիներս :

Կառավարութիւնը բարի գիտաւորութիւններ ունենալով 'ի շնորհս քրիստոնէից , ստիպել կուզէ Լեբանտու տիւրղիները որ իրենց առջի տէրերուն ետ դարձնեն քաղաքական պատերազմին ժամանակը յափշտակած բաներին : Եւ որոշմունքէն ետքը Պերութի փաշան խորհուրդ մը ըրաւ Լեբանտու երկու գլխաւոր անձանց ու քրիստոնէայ ու տիւրղի

Ենտիր : Կառ քանի մը ոտանաւորներ ալ գրեց ու շատ գրքեր ալ թարգմանեց յունաց ու լատինացոց լեզուէն :

Կրեքաստաներորդ դարուն մէջ երեւելի եղաւ իր գրածներովը Գրիգոր Ակուացիին , որ պէսպէս ճաւեր ու սրբազան մեկնութիւններ շարագրեց , նաև քանի մը ընտիր բանաստեղծութիւններ , որոնց մէջ առաջինն է ամենագեղեցիկ երգը 'ի գովեստ սրբոյն Յովհաննու Ակուացի , որ միշտ կը երգուի աս սուրբին ծննդեան օրը : Եւ շատ յարգի են Արստանդին կաթողիկոսին ' որ ճիշտ աս դարուն մէջ ծաղկեցաւ , վարդապետական ու բարոյական նամակները , ասոր անունովը կան նաև 23 կանոն , Սիսու ազգային ժողովքին մէջ գրած :

Ուրիշ աստուածաբան մատենագիր մըն ալ կար աս դարուս մէջ , Յովհաննէս վանական , որուն կը վերաբերին շատ գործքեր Լատուածաշունչին վրայ ու եկեղեցական պէսպէս նիւթերու վրայ գրած :

Բաշ աստուածաբան ու բարեհամբաւ մատենագիր եղաւ Սարգիս վերոյիշեալ Յովհաննէս վանականին աշակերտը : Եսոր պատմութեանը համար ուրիշ տեղ

երևելիներուն հետ, որ երկէկ ժողովեցան սա բա... րին հարքը գտնալու: Բայց ժողովքը արձրկ... ւեցաւ առանց կարող ըլլալու միտքանութեամբ... րան մը որոշել. ու գարծը մնաց ուրիշ ժողովքի... մը:

ՉԼՆԱՉԼՆ ԼՈՒՐԵՐ

Օ միտնիս, 26 փետրվար:

Նորին Վսեմութիւն Վալիճ փաշան անցած ուր... բաթ իրիկուն մեկնեցաւ սակեց Սէրի փերվազ շոգե... նաւով Պօլու ելլալու համար ուր տեղի կառավա... ղութիւնը իրեն յանձնեւած է:

Գաղղ իսկան պատերազմի շոգեւաւը Վիւրօն, ժողերս Վիւրօնթէն դալով իմացանք որ Վիւրօնն լեւը կատարեալ հանդարտութեան մէջ է: Գա... մասկոսի մէջ ժամտախտի քանի մը զիպւածներ պատահեր է:

Ղնդիսկան պատերազմի պուրքը Մնաք անցած... ները Մարտայէն մեր նաւահանգիստը հասաւ:

Գաղղ իսկան փոստաներէն եղած ընդհանուր շա... հը, 1821 ին 24 միլիոն էր, 34 միլիոնի չափ եղան 1830 ին, 29 միլիոն էր 1835 ին, ու 48 ի ելաւ 1841 ին, այսինքն կրկինը եղաւ քսան տարւան միջոցին մէջ 1821 էն 1841: 1830 ին փոստային տարած նա... մակներն էր օրը 174,841. 1841 ին էր 263,033: Ըս թիւին մէջը չէ կառավարութեանց նամակները, որոնք առանց զրամի կրկնակնին, ու փոստայով լըը կըրած նամակներուն երրորդ մասին չափ կան: Տա... րած օրաղիւններուն թիւն էր 1821 ին, օրը 76,240 հատ, 1830 ին 109,443, 1835 ին 138,019, ու 1841 ին 155,679: Եւր միլիոն ստակ խրկրեցաւ փոստայի միջոցով 1821 ին, 16 միլիոն 1837, ու 22 միլիոն 1841 ին:

Սէն Ղուիլի մէջ (Միսուրի, Վմերիզա) ե... ղած սահմանադրութենէն ստուգւեցաւ որ 1839 էն

պիտի խօսիմ. իր սրբազան գործքերն են ըստ մեծի մասին վարդապետական ճառեր: Սեկնեց նաև հին Արտակա... րանին քանի մը գրքերը:

Հոգհանէս կրկնկացին քաջավարժ կղաւ օտար լը... ղունընու մէջ. իրըն աստուածաբան մեկնիչ մասնաւոր մտադրութեան արժանաւոր է իր շարունակութիւնը սուրբ Մատթէոսի աւետարանին, որ սուրբ Արտէս կըլցեցին սկսեր էր. ու իբրև արտաքին պատմագիր՝ ուրիշ տեղ պիտի յիշեմ:

Ըս թուականէն ետքը սրբազան գիտութիւնները քիչ քիչ անանկ նուազեցան որ ինչւան տասնըութերորդ դարը որու մէջ ծաղկեցաւ անւանի Միսթար սերաստա... ցին Պետրոսեան, գրականութեան ու գիտութեանց ոգին արժարեւելու, մասնաւոր յիշատակութեան արժանաւոր գրածներ չեն գտնուիր: Ռեիթօններուն հակաճառու... թիւները՝ որոնց համար հետեւեալ գրուին մէջ պիտի խօսիմ, սաստիկ կոխներ՝ իմաստակութեան ու անմիա... բանութեան, գրգռեցին ազգին մէջ, ու ետքը քաղաքա... կան անցքերը արգելք եղան աղբին թէ սրբազան և թէ արտաքին գիտութիւններու ուսմանը: Բայց սակայն քա...

ինչւան 1842, արեւմտեան իրեք մեծ դետերուն մէջ 146 շոգեւաւ ընկղմեցան, որոնց արժէքը 3,800,000 թալէա էր: Սէն Ղուիլի առևտրական նաւերէն ու... թը հատ կորսուեցան սեպտեմբերի 4 էն ինչւան 13 հոկտեմբեր, 234,000 թալէա ի արժէքով: Եւրօա... նաւին մէջ, որ ընկղմեցաւ 13 հոկտեմբերի Միսի... սիփի գետին մէջ Օհիոյի գետաբերանէն 4 միլիոն հեռու, յիսունի չափ մարդիկ կար: Տարին երկու միլիոնի չափ կըլլայ սա նաւակործութիւններուն պատ... ճառած կորուստը, որ ըստ մեծի մասին Միսիսի... փիի մէջ կըլլատահի ծառի կոճերուն պատճառ... վը, որոնցմով լեցուն է գետին յատակը:

Պէսլինի ժողովուրդին քիչ ժամանակի մէջ շատնալուն օրինակը գրեթէ չէ կայ: 1650 ին՝ 6100 բնակիչ կար սա քաղքին մէջ: 1700 ին՝ 29,000 էր, 1712 ին՝ երբ որ Սեճն Գետերիկոս ծը... նաւ, 61,005. 1740 ին՝ ինչ ատեն սա իշխանը ա... թուր նստաւ նէ 90,000 էր. ու մեռնելուն՝ 1786 ին, 147,000: Գետերիկոս կըլլեամ ք թագաւորին ժամանակը 165,000 բնակիչ կար. ու 1840 ին՝ եր... քոր Բրուսիայի հիմական թագաւորը աթուր նըս... տաւ, իր մայրաքաղաքին մէջ 330,440 հոգի կային:

Ղնդիսկան 1842, մինակ փարիզու մէջ 6445 գերք տըպւեցաւ, որոնց մէկ մասը հին լեզուններով էր, ու մէկ մասը հիմական Աւրոպայի լեզունե... րով. նաև 1941 պատկեր տըպւեցան, ու 395 երա... ժըշտական շարաղրութիւն. ընդ ամենը 8781 դործք:

Բայան օրաղիւրը կըծանուցանէ: Չինացոյ օրէնքը տանջանքի կըգտապարտէ այն մարդը որ տէրութեան դէմ յանցանքով մը բըռնը... ւած է, ու անոր բոլոր արու ազգականներուն զըլլը կըկտրեն. իսկ կնիկ ազգականները գերի կըլլան ու կըծախւին: Եւր որ կայսրը ճամբորդութիւն կընէ մարդ պիտի չի գտնուի անոր ճամբուն վրայ. թէ որ մէկը զըռուշութիւն չընէ նէ, մահուամբ կըպատժը... ւի: Եւրմանպէս նոյն պատիժը կըլրէ ով որ համար... ձակի կայսեր կամ անոր բնոտանաց սենեակը մանա... լու: Կայսերական պալատի բանւորներուն հրամա...

նի մը միջակ գիտնականներ ելան. ու աստուածաբան մատենագիրներուն վրայօք սա համառօտ ծանօթու... թեանց կարգը չի կարելու համար, համառօտութեամբ պիտի խօսիմ երեկներուն անունները, որ սա ժամա... նակիս մէջ ծաղկեցան:

Տասնը չորսերորդ դարուն մէջ աստուածաբանական շատ գործքեր գրեց կաթողիկէ վարդապետութեան ու ունիթօններուն դէմ, Գրիգոր տաթևացին, բարբարո... սական ոճով, ու զըռուիլի ամօթօլի աստուածամբ մը որ և իցէ ուղղափառ հաստատուն ճշմարտութեան դէմ. իրաւ որ անարգանք է իր ազգակիցներուն, ու խանդա... րիչ ուղղափառ հաւատոց, ու նաև ուսմանց մշակութեա... նը: Տասնըհինգերորդ դարուն մէջ Գրիգոր խիլութեցին գովելի օրինակով մը հոգ տարաւ նոր սուրբերուն վար... քովը հարստացընել այսմաւորքը: Տասնըվեցերորդ դարուն մէջ սրբազան մատենագիր չի գտնուիր որ իր գրածներուն համար արժանաւոր ըլլայ յիշատակու... թեան: Տասնըթօններորդ դարուն՝ սպաղրութեան ար... հետը տարածւած ըլլալով Հայաստանի մէջ, շատ սրբազան գործքեր տպւեցան բայց այնքան յարգ չու...

նաղիւր մը կըտըրվի ներս մտնալու, որն որ դուրս է... րած ատենը ետ կուտան: Ով որ հրաման եղած ժա... մանակէն աւելի պալատին մէջը կենալու ըլլայ, իս... կոյն կըմեռցունեն զանի: Կայսեր բժիշկը թէ որ ա... նանկ զեղ մը շինէ որ սովորական չէ, հարիւր փայտ կըղարինն անոր: Կայսեր սեղանը զըրած կերակուր... ներուն մէջ թէ որ քիչ մը անմաքրութիւն ըլլայ, ու թսուն փայտ կըզարնեն խոհարարին (աշճիին):

Ղնդիսկան 1842 ին, փարիզու մէջ ամեն օր տըպւած քաղաքականութեան (փրիդիքայի) վերա... բերեալ բոլոր օրագիրներուն միջին թիւը հետե... կանէրն են ինչպէս որ կիմացել կառավարութեան կնքած թերթերէն:

Table with 2 columns: (Օրագիրներուն անունը) and (Վմեն օր տըպւած թերթերուն թիւը):

(Օրագիրներուն անունը)	(Վմեն օր տըպւած թերթերուն թիւը)
Քուէքս	5,711
Քոնստանտինոպոլիս	4,792
Քուստիէ Գոմսե	2,941
Ճուռնալ տէ Տէպա	9,559
Ֆրանս	1,448
Կաղէղ տը Գրանս	4,611
Կլոպ	1,409
Լէժիսլաղիւս	825
Մէսսժէ տէ Դամպըր	878
Սօնիդէօր փարիզիէն	1,977
Սօնիդէօր Իւնիվէրսիէ	2,250
Նասիօնալ	4,925
Քոզիտիէն	2,615
Ինիօն Բաղօլիք	2,185
Ինիվէրս Բըրիժիէօ	1,266
ընդ ամենը	47,392
Փուէս	63,417

Ղնդիսկան 1842, մինակ փարիզու մէջ 6445 գերք տըպւեցաւ, որոնց մէկ մասը հին լեզուններով էր, ու մէկ մասը հիմական Աւրոպայի լեզունե... րով. նաև 1941 պատկեր տըպւեցան, ու 395 երա... ժըշտական շարաղրութիւն. ընդ ամենը 8781 դործք:

նին: Հայոց Մատուածաշունչը տպւեցաւ առջի անգամ Հոլանտա իրը 1660 ին, ու նոյն ժամանակներուն մօտ տպւեցաւ նաև սուրբ Արտէս կըլցեցին սրբազան բա... նաստեղծութիւնները:

Վերջապէս տասնըութերորդ դարուն մէջ երեցաւ երջանիկ թուականը վերստին հաստատուելուն թէ սըր... բազան և թէ արտաքին գիտութեանց, ու սա բանիս բարեսցապարտ հիմնադիր եղաւ Միսթար արբան Պետ... րոսեան Միլաստացի, որ կըծանկան ու ուսումնական միտքանութիւնը հաստատեց հայազգի կըծանկաներու, Վենետիկի մօտ սուրբ Վաղարու կըլցին մէջ: Ինծի չի վերաբերիր գովեստ շինել իրեն ու իր միտքանու... թեանը վրայ, վասն զի բոլոր բարեկիրթ Աւրոպայի առ... ջին ինչպէս և ազգին մէջն ալ, իր անունը նմանապէս և իր գիտնական աշակերտներուն անունը մեծ համարու... ունի: Բաւական կըհամարիմ ըսել միայն թէ սուրբ Վաղարու հայոց տպարանը անգագար կըհրատարակէ հին ընտիր հեղինակներուն գործքերը, նաև իր կըծա... ւորներուն նոր գրածները, կամ ուրիշներուն օգիտ... թեամբը եւրոպական լեզուններու թարգմանած կամ ի...

Օկտոբերի, 23 հունվար :

Աստուծոյի կառավարութիւնը առևտրութեան դաշնագրութիւն մը ըրաւ Մեծ Բրիտանիայի վիկտորիա թագուհիին հետ : Աս դաշնագրութեանը համեմատ անգղիացոց ապրանքները պիտի ընդունին աւստրիական միապետութեան վիճակներուն մէջ, ուր տեղ կան 25 միլիոն բնակիչ, բարեյաջող թէ ութիւններով :

Աստիճանք բարեխառնութեան Օմիւսիոյ, դիտեալ 'ի միջօրէի և եղեալ ըստ բաժանման Սոմուրի :

Ստուերի :	Յարևու :
Ուրբաթ	19 փետրվար + 11 1/2 աստիճան 00 աս .
Շաբաթ	20 ,, + 10 3/4 ,, 00 ,,
Կիրակի	21 ,, + 11 1/2 ,, 00 ,,
Երկուշաբթի	22 ,, + 13 ,, 00 ,,
Յրեքշաբթի	23 ,, + 13 1/4 ,, 00 ,,
Չորեքշաբթի	24 ,, + 12 1/4 ,, 21 1/2 ,,
Հինգշաբթի	25 ,, + 11 3/4 ,, 18 1/2 ,,

ԱՌՆԻՏՐԱԿԱՆ ԼՈՒՐՆԵՐ ՏԱՂԿԱՍՏԱՆ

Օմիւսիա, 26 փետրվար :

Մեր վերջի առևտրական ծանօթութիւններէն ետքը քաղաքիս գործառնութիւններուն երևելի փոփոխութիւն մը չեղաւ . այլ ընդհակառակն մի և նոյն թուրութեան վիճակի մէջը կրմնայ :

Աֆիոն : Աս օրվան արժողութիւնը 82 1/2-83 զուռու է չէքին . ու աս գիններով 40-50 սէփէթ ծախեցաւ :

Փալամուտ : Միշտ կուզի . բայց քիչ ապրանք կայ . 120-136 զուռու է խանթարը դիւրավաճառ է :

Եզան մորթ : Վիչ մը կուզի . ու աս օրվան գինը 6 1/2-6 3/4 զուռու է օխան :

Բենց բնիկ լեզուովը շարադրած , և թէ սրբազան գիտութիւններու մէջ ցանկալու բան մը չի կայ պակաս միաբանութեան աւելի ջեղութիւն մը տալու , որ աւանդապահ է բոլոր ազգային եկեղեցական գիտութեանը :

Աս յօդուածը շատ չընդունելու համար՝ երկարօրէն խօսելով գործքերը ու անունները , կը խորհիմ բարեսէր ընթերցողները՝ թէ որ կուզեն գիտնալ , «Պատկեր ու սուսնական պատմութեան Հայաստանի» ըսած գրքին , որ աս միաբանութիւնը հրատարակեց , որն որ ես ալ շատ անգամ յիշեցի : 1

պիտի շարունակի :

1) 1835 ին վենետիկի մէջ հրատարակեց Լյուքսեմբուրգի մէկ գրքոյի մը աս նիւթին վրայ . անուանեալ՝ «Սուրբ Պաղար կամ պատմութիւն միաբանութեան Միսիթարեան հայոց կրօնաւորաց» : Ընդ մէջ՝ թէպէտ շատ սխալներով , համառօտութեամբ դըրած է Միսիթարայ վարքը , իր ուսումնական գործքերը , իր միաբանութեանը կրթութեան կարգը . ու զանազան ժամանակներու մէջ հրատարակած գրքերը : Միսիթարայ գործքերուն ու իրեն միաբանութեան համառօտ պատմութիւնը արդէն հրատարակած էր հայերէն ու իտալերէն լեզուով նոյն միաբանութեան 1819 ին :

Սուսամ : Միշտ թու է ու գիններուն նոր փոփոխութիւն մը չեղաւ :

Յորեն : Անշարժութեան մէջ է . Անտոյուրի աւաջին տեսակը , նաևուն մէջը աւանդելու պայմանով բոլոր ծախքը վաճառողին վրայ , 20 զուռու է Պօլսոյ քիլէն . երկրորդ տեսակը՝ 16-18 . զարին 7-8 զուռու է . Սուսիայի կարծր ցորենը՝ 18 զուռու է :

Խաչմէ : Թու է . աս օրվան արժողութիւնը Վերիգայի ապրանքին համար 530-550 զուռու է հարուր օխան :

Շաբար : Շատ ապրանք չի կայ . Ավանայի աւաջին , երկրորդ և երրորդ տեսակը՝ 160-210 զուռու է խանթարը . Անգղիայի ու Վաղըիայինը՝ 215-250 զուռու է ըստ տեսակին :

ՓՈՒՆԵՆԿՈՒԹՎԻՒՆԵՐ

Օմիւսիա , 26 փետրվար :

Լօնտա . . . . .	125 1/2-126
Մարտիլիա . . . . .	197-198
Թրեստ . . . . .	495-502
Հոլանտա . . . . .	405-409
Շէնգի . . . . .	
Լիպօն . . . . .	162-165
Կոստանդնուպօլիս . . . . .	

Ստակներուն շուկայի գինը :

	զուռու է
Լիւրա սթերլինա . . . . .	129
Տուպլոն Սպանիոյ . . . . .	420
Նաբոլէօն . . . . .	104
Տիրէքի ըրեալ . . . . .	27 1/2
Չիլէքի . . . . .	26 1/2
Հինգ Փուանքնոց . . . . .	25
Հինգ տրախմի . . . . .	23
Մուկոֆի ըրեալ . . . . .	21
Նոր քսաննոց . . . . .	24
Հին քսաննոց . . . . .	27 1/2
Հին տասներկուքնոց . . . . .	23 1/4
Նոր տասներկուքնոց . . . . .	21 1/2
Ստամպօլ . . . . .	33
Մըսըր . . . . .	30 1/2
Բուշուտ . . . . .	34
Բուպիէ . . . . .	11
Մահմուտիյէ . . . . .	92 1/2
Եալլըզ . . . . .	61
Մաճաու . . . . .	60

Պէշլիկ հարուրին 8 գլխով :

ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՆՈՐԵՏԻՊ ՄԵՏԵԼԵՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹԻՒՆ ՀԱՍԱՐԱԿ

Թարգմանեալ 'ի գաղղիական բնագրէ Ի ԳՐԻԳՈՐԷ ԿՈՍՏԱՆԴՆԵԱՆ ՀՄԱՅԵԿԵԱՆՑ

Մեսրոպիան վարժարանը կը ծախի . կիսակաշի կաղմըւածին գինը՝ 12 զուռու է . իսկ պարզ թղթովը՝ 8 զուռու է :

Նոյն վարժարանը կը ծախի նաև Սաղմոս նորա-

տիպ . հասարակ կաղմըւածին գինը՝ 10 զուռու է . կիսակաշին՝ 12 զուռու է . նմանապէս Վերական և Հեգերէն , հատը 60 փարայ . ու համառօտութիւն քրիստոնէական վարդապետութեան դպրատան տղոց համար , հատը 40 փարայ :

Բարձրագոյն հրամանաւ մէկ նոր թղթատարի (փօստայի) զիծ մը հաստատուեցաւ Կոստանդնուպօլսոյ ու Պաղտատի մէջ , (սմանեան տէրութեան ուրիշ կողմերը կարգաւորեալ փօստաներուն պէս :

Աս բանիս համար արդէն մասնաւոր հոգաբարձուներ ու հարկաւոր եղած թաթարներ խրկուեցան Պաղտատ , Սուսուլ , Տիարպէքիւր ու Թօխադ :

Սուհարէմի 29 ին՝ այսինքն փետրվար ամսուս 17 ին , չորեքշաբթի օր , պիտի մեկնի ասկէց առաջին թղթատարը Պաղտատ ելթալու համար , ու հետեւաբար տասներհինգ օրը անգամ մը՝ վերոյիշեալ օրը փօստան պիտի մեկնի ասկէց :

Թղթատարը Պաղտատ հասնելէն ետքը , անմիջապէս Կոստանդնուպօլիս պիտի դառնայ . անկէջ ճամբայ ելլալու օրն ալ նմանապէս որոշուած է որ չորեքշաբթի պիտի ըլլայ , տասներհինգ օրը հեղ մը :

Աս ճամբորդութիւնը՝ այսինքն ասկէց Պաղտատ հասնելու , ինչպէս հաշու եղած է , 19 կամ 20 օր վան մէջ պիտի ըլլայ . այնքան օր քըշելու է նաև Պաղտատէն Պօլիս գալու :

Ուստի այն յարգելները որ կուզեն յիշեալ քաղաքները կամ անոնց շրջակայ սեղանքը նամակ խրկել , էմանէթ և ուրիշ ասանկ բաներ , պէտք է որ (սմանեան տէրութեան փօստախանէն տանին :

Կոստանդնուպօլիս 3 փետրվար 1843 :

ԱՐՇԱԼՈՅՍ ԱՐԱՐԱՏԵԼՆ . ԸՍՕ ՕՐԱԳԻՐԸ

Հարեալ անգամ մը կը տրուի :

Տարեկան ստորագրութեան գինը՝ 120 զուռու է կանխիկ (փէշին) , ով որ ուզէ կրնայ ստորագրուիլ :

Իզմիր՝ օրագրութեան տպարանը : Պօլիս՝ երկրորդ խանը Սիմօնեանց Սկրտիչ աղային գրատունը :

Պուրսա՝ Վապարճեան Սատթէոս ու Վրիգոր աղայից մաղաղան :

Ղաթա՝ Լաղաղանեան Կարապետ աղային մաղաղան :

Վահիթ՝ Լաղաղանեան մահտեսի Ղաթաճեան աղային գրատունը :

Հոպպէ՝ Սրապիոնեան աղայ Յակոբին գրատունը :

Թրեստ՝ Բեքեան Վրիգոր աղային գրատունը :

Լչըղըմ՝ Վաղաղանց Յարութիւն աղային մաղաղան : Լին՝ Կոստանդնուպօլիս աղային տունը :

Լաշ՝ Պըշլըքեան աղայ եղբարց մաղաղան : Պաղտատ՝ Անգղիոյ առաջին թարգման աղայ Կոստանդնուպօլիս :

Վալարճ՝ Շիրմազանեան Վարդանեանց աղայ Կոստանդնուպօլիս վաճառատունը :

Թիֆլիս՝ Լուսինեանց Թարգման Կոստանդնուպօլիս : Սպանիա՝ Վաղաղանց աղայ Վաճառատունը : Պոմպա՝ յարգի պարոնաց Լաղանուր որդւոց և ընկերաց վաճառատունը : Սինկափոր ու Պաղաճիա՝ յարգի պարոնաց Սէթ եղբարց գրատունը :